

12854

Կոյր Հարդակ,
Կոյր

անցյալի հեղափոխություն

| |
|--------|
| 891.99 |
| 6-59 |

1928

ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ ՀԱՐԻՉՈՆ ԳՐԱԾԱՆ ԹԻՒ 6

ՍԻՄՈՆ ԱՐՄԵՆ

(Լեհոն ձերակեան)

ԿՈՅՔ ՎԱՐԴԱՐԱ

ԿԱՄ

ԱՆՁՆԱԻԻՔԸ ՑԵՎԱՓՈԽԱԿԱՆԸ
ՊԱՏՄԱԿԱՆ ՎԻՊԱԿ ՍԶԳ. ՑԵՂ. ԿԵԱՆՔԵ

93

1928

ՏՊԱՐԱՆ "ԱԼԻՅՈ"
36, ԱՓէ տէ Տօմինիքէն 36

ՄԱՐԱՖՅԱ

891.99

Ճ-59

200

891.99
Ճ-59

Տերակյաց. Հեռա. 50 թ.

ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ ՀՈՐԻԶՈՆ ԳՐԱՏԱՆ ԹԻՒ 6

423

ՍԻՄՈՆ ԱՐՄԵՆ

ԿՈՅՑ ՎԱՐԴԱՆ

ԿԱՄ

ԱՆՁՆՈՒԻՔԸ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆԸ
ՊԱՏՄԱԿԱՆ ՎԻՊԱԿ ԱԶԳ. ՅԵՂ. ԿԵԱՆՔԵ

1890—1895



ԱՄԷՆ ԻՐԱՒՈՆՔ ՀԵՂԻՆԱԿԻՆ ՎԵՐԱՊԱՀԵԱԼ ԵՒ

1928
ՄԱՐՍԵԼ



2947-42

ԿՈՅՐ ՎԱՐԴԱՆ
ԿԱՍ

ԱԶՆՆՈՒԵՐ ՑԵՂԱՓՈԽԱԿԱՆԸ
—ՊԱՏՄԱԿԱՆ ՎԻՊԱԿ ԱԶԳ. ՑԵՂ. ԿԵԱՆՔԵ—

Ա

Ենիչերիներու բնաջնջումէն յետոյ, Սուլթան Մահմուտ Բ. կորոշէ Թուրքիան օժտել տիպար վարչութեամբ մը և երկիրը, կարելի եղածին չափ բարենորոգումներով և այլ միջոցներով բարձրացնել եւրոպական պետութեանց դիրքին:

Այս ուղղութեամբ, կը հրամայէ իր ամենէն խելացի և ազատամիտ պաշտօնատարներէն Ռաշիտ փաշայի որ ծրագիր մը պատրաստելով իրեն ներկացնէ: Ռաշիտ փաշա, եւրոպական զարգացում ըստացած և իբրև դեսպան Բարիդ և Լոնտոն պաշտօնավարած անձ՝ կարողացաւ բարենորոգման ծրագիր մը պատրաստել. բայց Սուլթան Մահմուտ զայն չի գործադրած մեռաւ: (1839):



12520-58

Սուլթան Մէճիտ երբ գահակալեց, Բաշխտ փաշայի ծրագիրը քննելով հրատարակեց զայն կիւլ. հանէի մէջ (1839 Նոյմ. 9) Խ աթթը Շէրի Փ անւամբ: Իսկ այս ծրագրի հիման վրայ, նոր պատրաստուեցան և հրատարակուեցան քաղաքային ու զինւորական օրէնքներ թանգի մաթ անուամբ:

Այս օրէնքները համահաւասար իրաւունքներ կուտային թուրքիոյ բոլոր հպատակներուն, առանց ազգի և կրօնի խտրութեան:

Հայ ժողովուրդը սկսաւ օգտուիլ այս ազատութեան բարիքներէն. և ինչպէս ուրիշ ազգերու մէջ, նոյնպէս և հայոց մէջ բազմաթիւ անձեր, իրենց խելացիութեամբ և զարգացումով կարողացան քիչ ժամանակէն կառավարական բարձր պաշտօններու տիրանալ:

Քրիստոնեայ ժողովուրդներու վայելած հաւասարութիւնն ու ազատութիւնը, յուզում յառաջ բերաւ իսլամ ժողովուրդին մէջ, որոնք միշտ վարժուած էին ոչ իսլամ հպատակները տեսնել ը այս և գերի: Դժգոհութիւնը մեծ ծաւալ ստացաւ, որով Սուլթան Մէճիտ ստիպուեցաւ նոր Խ աթթը Շէրի Փ ով մը բացատրել առաջինին նշանակութիւնը (1845): Ընդդիմութիւնը մեծ էր, և օրէ օր աճում ստանալուն պատճառաւ, Բէշիտ փաշա հիմը դրաւ Յառաջդիմասէր Երիտասարդ թուրքերու կուսակցութեան :

1856 ի թուրքօ – Ռուս պատերազմին մէջ թուրքիա յաղթական ելաւ, շնորհիւ Անգլիոյ, Ֆրանսայի,

Սարտենիոյ և Աւստրիոյ զինւորական, նիւթական և բարոյական աշակցութեանց :

Բարիզի դաշնագրին մէջ, (1855 Մարտ 30) Եւրոպական պետութիւնները իններորդ յօդուածով ճնշում կը բանեցնեն Թուրքիոյ վրայ, ընդէ. բարենորոգումներ կատարել և մասնաւորաբար թրքահպատակ քրիստոնեայ ժողովուրդները իրենց ազգային ներքին գործերը վարելու ազատութիւն շնորհել:

Սուլթան Մէճիտ կը հրատարակէ բարենորոգումներու իր երկրորդ հրովարտակը (1855 Փետ. 18): Հայ ժողովուրդը, որ արդէն սկսած էր թմրութենէն արթննալ և ամիրայական կամայականութիւններէ ազատիլ, մեծ շունչ մը առնել սկսաւ: Յառաջդիմութեան և զարգացման նոր շրջան մը թևակոխեց: Ամէն պետական և քաղաքային ասպարէզ կը բացուէր իր առջեւ :

Հայ ազատամիտ անձնաւորութիւններ, ինչպէս Գր. Օտեան, Պալեան, Տօքթ. Ն. Ռուսինեան, Կար. Խթիւճեան, Տօքթ. Սերովէ Վիչէնեան (Սէրվիչէն Գր. Աղաթօն ևյն. կը պատրաստեն Ազգ. Սահմադրութիւնը, որ կը հոջակուի 1860 Մայիս 24 ին, և որ հայ ժողովուրդը կ'օժտէ ներքին ազգային, եկեղեցական, կրթական և տնտեսական գործերը վարելու ազատ սահմանադիր օրէնքով մը, Սուլթանը վաւերացուց այս օրէնքը իրեւ պետական օրէնք:

Ազգ. Սահմանադրութեամբ ծնունդ առած առաջին Ազգ. Երեսփոխանական ժողովը կը գումարուի Պոլսոյ մէջ 1860 Օգոստոս 25ին:

* * *

Սուլթան Ապտիկ Ազիզի և յետոյ Սուլթան
Մուրատի օրով Թուրքիոյ բարենորոգչական գոր-
ծերը շատ անկերպարան վիճակ մը ստացան:

Պունա-Հէրսէք ապատամբեցաւ և Աւստրիական
զօրքերը զայն գրաւեցին: Քրիստոնէից դէմ Մահ-
մետականներու բռնած հալածական դիրքը ստիպեց
մեծ պետութիւնները որ աղջու միջամտութիւններ-
ընեն:

Սահմանադրութեան պաշտպանութեան համար
Միտհատ փաշա գաղտնապէս խոստում առնելով
Ապտիկ-Համիտէն Սուլթան Մուրատը զահընկեց
կընեն և Ապտիկ Համիտը Սուլթան կը հոչակուի
1876 Օգստ. 19ին: Ապտիկ-Համիտ ինչ ինչ կընա-
տումներով կը հրատարակէ Օսմանեան առաջին
սահմանադրութիւնը: 1876 Դեկտ. 15ին:

Այս սահմանադրութեան հոչակմամբ վերջ պի-
տի տրուէր Եւրսպական պետութեանց Թուրքիոյ
ներքին գործերու միջամտութեանց, քանի որ այլ-
ևն որոյն օրէնքով բռլորը պիտի վայելէին կատարեալ
ազատութիւն ինչքի և կրօնքի:

Հայերը մեծապէս ուրախացան և ամէն կողմ
խրախճանութիւններ կատարուեցան: Առաջին Օսմ.
Երեսփոխանական ժողովը բացուեցաւ 1877 Մարտ
19ին Սուլթան Համիտի ներկայութեամբ:

Պոլսոյ Ազգ. ժողովը մեծ ոգեւորութեան մէջ էր
և կը կարծուէր թէ հայէական նահանջներու մէջ
տեղի ունեցող հրատահարութիւններն ու կեղե-

քումները այլևս վերջ պիտի գտնեն:

Վրայ հասաւ Ռուս-Թուրք պատերազմը Արևել-
եան ճակատին վրայ Թուրք և Քիւրտ զինւորներ
մեծ աւարարութիւններու, կեղեքումներու և խոշ-
տանքումներու կ'ենթարկեն հայերը: Ազգ. ժողովը
կզրադի այս խնդրով և թագրիր կուտայ Թուրք
Կառավարութեան:

Հայ երեսփոխան մը, Օսմ. Երեսփ. ժողովի բե-
մէն մանրամասնօրէն կը պարզէ իրողութիւնները,
որուն կը ձայնակցին ջոյն և Խոլամ երեսփոխաններ
և Երեսփ. Ժողովը կ'ստիպէ Բ. Դուռը որ ամէն ճիգ
թափուի վերջ տալու համար անկարգութեանց և
կեղեքմանց: Սակայն ընդունայն:

Ազգասէր Ներսէս Պատրիարքի և հայրենսասէր
անձնաւորութեանց յարատե ջանքերու շնորհիւ կա-
րելի կըլլայ Սան—Սթէֆանոի դաշնագրին մէջ 16րդ
յօդուածը մտցնել: Այդ յօդուածը կը տրամադրէր
որ Արեւելեան նահանգներուն մէջ մինչև որ խաղա-
ղութիւնը և ապահովութիւնը չի տիրապետէ և բա-
րենորոգումներ չի կատարուին, Ռուս բանակը չի
պիտի քաշուի:

Սան—Սթէֆանոյի դաշնագիրը Ենդիլոյ շահե-
րուն հակառակ ըլլալուն միջամտեց և բոլոր Եւրափ.
տէրութեանց մասնակցութեամբ Պէրլինի վեհաժո-
ղովը գումարուեցաւ (1878) ուր վերաքննուեցան
Ս. Սթէֆանոյի դաշնագրի պայմանները և փոփո-
խութեան ենթարկուեցան: Հայերը մասնաւոր պատ-
րիակութեամբ դիմեցին վեհաժողովին և Հայ. նա-

հանգներու ինքնօրէնութիւն պահանջեցին։ 16րդի
փոխուեցաւ 61րդի որբոլորովին հակապատկերն էր
Ս. Սթէֆանոյի 16րդին։

Բոլոր պետութիւնները յանձն կառնէին հսկել
նայ. նահանգներու բարենորոմանց որոնք պիտի կա-
տարուէին թուրք կառավարութեան կողմէ . . . :

Հայերու այս շարուժւմը գրգութիւնը շարժեց
թուրք և քիւրտ ժղովուրդներու։ Թուրք կառավա-
րութիւնը ընդդիմացաւ հայաստանի մասնակի բա-
րենորոգման, առարկելով թէ ամբողջ երկիրը պէտք
ունի բարենորոգումներու։

Ուուսիա բոլորովին փոխեց իր քաղաքականու-
թիւնը հայերու հանդէպ և Անգլիոյ հակառակել՝
թուրքիոյ ուժ տուաւ իր հայահալած քաղաքակա-
նութիւնը շարունակելու։

Ներսէս Պատրիարք յուսահատեցաւ և հրաժա-
րեցաւ գահէն։ Վանայ մէջ կազմուեցաւ Արմէնական
միութիւնը Մկրտիչ Փորթուգալեանի գլխաւորու-
թեամբ։ Այս կազմակերպութիւնը կը ձգտէր հա-
յերը արթնցնել և ինքնապաշտպանութեան միջոց-
ներու վրայ խորհիլ։

Ներսէս Պատրիարք սրտին ցաւէն կը մեռնի
1884 Հոկտեմբեր 26 ին։

Իր մահը մեծ սուգի մէջ կը թողու հայ ժողո-
վաւրդը որ կը փութայ աղդային մեծաշուրջ յուղարև
կաւորութեամբ մը պատուել իր սիրելի պատրիար-
քը։ Հարիւր հազար հոգի կը հետեւի հանգուցեա-
պատրիարքի գագաղին։ Մարմինը կամ փոփու

Մայր եկեղեցւոյ Ս. Աստուածածնայ տաճարին գա-
փիթը և վրան կը կառուցուի հոյակապ շիրիմ մը։

Ներսէս Պատրիարքին կը յաջորդէ Յարութիւն
Վեհապետեան Սրբազն որ Կարնոյ Առաջնորդն էր։
Սա, զուրկ էր Վարժապետեանի կորովէն և կը ջա-
նար հաշտարար քաղաքականութեամբ գրաւել
թուրք կառավարութեան բարեացակամութիւնը
բարենորոգմանց խնդրոյն մէջ։ 1888 ին Վեհապետ-
եան Երուսաղէմի Պատրիարք ընտրուելով իրեն կը
յաջորդէ Խորէն Արքակ. Աշրջեան։

Այս միջոցներուն հայ ազատամիտ երիտասարդ-
ներէ կը կազմուին զանազան յեղափոխական միու.
թիւններ։ Ասոնցմէ առաջինը կըլլայ Պօլսոյ մէջ
կազմուած «Ժողովուրդին Մասնախումբը» ն, որուն
զլիսաւոր գործիչներն էին կարապետ վրդ. Տէրուն-
եան, Արշակ Շալճեան և երրորդ մը որ Մարսիլիոյ
մէջ կապրի։ Նպատակ ունենալով բռնութեան դէմ
բռնութիւմբ պատասխանել ու զէնքով մաքրել
բոլոր գաւաճանները։

Կարնոյ մէջ, հայրենի հողի վրայ կը կազմուի
անդրանիկ մարտական միութիւնը, Խրիմեան Հայ-
րիկի և Թիֆլիզաբնակ Տօքթ. Նաւասարդեանի թե-
լալը անքներով որուն զլիսաւոր հիմնադիր անդամնե-
րը կըլլան կարապետ Նշկեան, Յակոբ Իչքալացեան,
Յովհաննէս Ատուրեան, Խաչատուր Կերէկցեան։
Այս գաղտնի կազմակերպութեան իր հովանաւորու-
թիւնը կը բերէ նաև կարնոյ նոյն ատենուայ առաջ-
նորդ Մաղաքիա վրդ. Օրմանեան։

Մարտական այս միութիւնը կը մատնուի:
Թուրք կառավարութիւնը երեք գործիչները մահ-
ւան կը դատապարտէ, բայց պատիժը չի գործա-
դրուիր: Կարճ բանտարկութենէ մը վերջ ազատ
կարձակուին :

Այս մատնութենէն վերջ է որ հայ քաղաքա-
կան և յեղափոխական Ս. Դ. Հնչակեան Մայր կու-
սակցութիւնը կը հիմնուի, որու կը միանան Յակոբ
Իշքալացեան և ուրիշներ: Իր անդրանիկ յեղափո-
խական օրկանը՝ «Հնչակ» կը հրատարակուի Աթէնք
յետոյ կը փոխադրուի Լօնտոն և ի վերջոյ Փարիզ:

Իսկ 1890—92 ին կը կազմուի մեր ամենահզօր
կուսակցութիւնը՝ Հ. Յ. Դաշնակցութիւնը:

Այն յեղափոխական դէպքերուն մէջ, որոնք
Պօլսոյ մէջ տեղի ունեցան 1890—96 տարիներու
ընթացքին, բազմաթիւ հայ յեղափոխականներ նա-
հատակուեցան :

Իբր ազգասէր հայ և հայ ժողովուրդի ազատա-
գրութեան համար իր արիւնը թափող, բայց աննըշ-
մար և անյիշատակ մնացած խումբ մը անձնուէր-
ներու շարքէն էր և մեր գրքին հերոսը — կ Ո Յ Ր
Վ. Ա. Ռ Դ. Ա. Ն., որուն վրայ կը խօսինք յաջորդ էջե-
րուն մէջ, կարգաւ:

.....

Բ

Պոլսոյ հայաշատ կեղրոններէն մին է
Գում-Գաբուն, որ նշանաւոր և բացառիկ դէպքե-
րու վայրը եղած է ո'չ միայն հայաշատ կեղրոն
մը ըլլալուն, այլ գլխաւորաբար Թուրքիոյ Հայոց
Պատրիարքական աթոռը հոն գտնուելու հանդա-
մանքով: Իր անմիջական շրջակայ մասերուն մէջ
Գում-Գաբունի Դուրս, Կէտիկ վաշա, Լանկա, Եէնի-
Գաբուն, Հիսար Տիպի ողողուած են Հայ և Յոյն
բնակիչներով, այնպէս որ հայ ժողովուրդի թիւը
28-30 հազար հոգիի կը համնէր աղ ատեն :

Գում-Գաբուն գլխաւորաբար Հայ Յեղափոխա-
կաններու կեղրոն եղած է և առաջին առթիւ ալ
հոնկէ ծագում առած են հայկական ցոյցերը :

Գում-Գաբունի Դուրսը ունի իր առանձին եկե-
ղեցին — Ս. Յարութիւն — և Ազգ. վարժարան —
Պօղոսեան և Վառվառեան — որոնք շինուած են
երջանկայիշատակ Պէզճեան Յարութիւն Ամիրայի
կողմէ, եկեղեցին իր անուամբ իսկ դպրոցն ալ իր
ծնողաց անունով յորջորջելով:

Այս թաղին մէկ հեռաւոր թեկին վրայ կը գրա-
նուի Քալէ տիպի կամ Շէյխ-Սիւկար պէյ փողոցը,
որ ժամանակաւ 150 տարի առաջ — հայու մը սե-
փական բանջարանոց մ'է եղեր, որուն մահուանէն
յետոյ աղքատիկ հայ ընտանիքներու յատկացուէր

Է — կտակողին փափաքին համաձայն — և ուրիշեղն ընտանիքները 28-30ի չափ տնակներ շինելով բնակած են :

Այդ տնակները մինչև այսօր գոյութիւն ունին և հողը կէտիկ փաշայի Ս, Յովհաննէս եկեղեցւոյ սեփականութիւնն է :

Այս թաղամասը կը գտնուի երկաթուղւոյ գծի երկայնքին և շրջապատուած է Քիւրտ և Թուրք բնակիչներով։ Ասկէ 30 տարիներ առաջ այս տնակներուն նման ուրիշ տնակներ եւս կառուցուած էին թրքական հողի վրայ, թուրք աղքատ բնակիչներով որ կը կոչուէր թէնէքէ Մահալէսի։ Այժմ ատոնց տեղ կառուցուած են խոշոր շինքեր։

Վերոյիշեալ չայ թաղամասի Շէյխ - Սիւվար Պէյ փողոց — տնակի մը մէջ բնակութիւն հաստատած էր Կարնոյ գիւղերէն կոյր - Վարդան անուն միականի հայ մը, առանձին ըլլալով, կզբաղէր լրագրավաճառութեամբ։ Տարիքը հազիւ 30-32 էր. միջահասակ, ջղուտ և վառվուս երիտասարդ մը։

Կոյր - Վարդան ծանօթ էր Գում - Գարուի և շըրշակայ հայ բնակչութեան։ Ամուսնացած էր իր հայրենիքին մէջ և զաւկի մը ծնունդ տալէ յետոյ եկած էր Պոլիս, փող շահելու և ապագայ պատրաստելու մտադրութեամբ, ինչպէս կ'ընէին ուրիշ գաւոացի հայրենակիցներ։

« Պոլսոյ սալայատակներու վրայ սսկի թափուած է »ն առակի կարդ անցած էր։ Որովհետև գաւոափի մէջ դրամը շատ քիչ էր և ժողովորդէն շատ

քիչեր միայն կրնային զայն ձեռք ձգել, ատոր համար կուգային Պոլիս, շահելու և աւելցնելու յոյսով։

Վարդան իր շունջը Պոլիս առած էր և հինգ տարի էր որ լրագրավաճառութեամբ կ'զբաղէր կեսարացի Ակոր աղայի բնկերակցութեամբ, որ ծանօթ էր կէտիք փաշացինիրուն։

Վարդան Պոլիս հասնելէն ի վեր հազիւ քանի մը ոսկի կրցած էր իր ընտանիքին զրկել և նոյնքան մալ քովը աւելցնել։ Կարծես հետզհետէ մոռցած էր ան իր տուած որոշումը — դրամ աւելցնել և հայրենիք, ընտանիքին ու ծնողքին մօտ դառնալ — :

Ժամանակի ընթացքին, կամաց կամաց եղած էր թունդ ազգայնական մը և օր մ'ալ անդամագրուած էր Ս. Դ. Հնչակեան մայր կուսակցութեան իրը զինւոր անձնուէր։

Այս նոր կեանքը — յեղափոխական կեանք — զինքը երկաթէ մարդ դարձուցած էր։ Երթալով այնքան յափշտակուած էր յեղափոխական և ազգային գաղափարներով, որ քիչ ատենէն արդէն մեծ համակրութիւն ստեղծած էր իր շուրջը։

Վարդան մրցակիցն էր լրագրավաճառ Գալուստ աղա Տէր Յակոբեանի, որ նոյնպէս ծանօթ էր ամբողջ Գում - Գարուցիներուն — հայրը մեր գրագէտներէն Պ. Յակոր Տէր Յակողեանի՝ (Փարիզ) և Արմենակ Տէր Յակոբեանի՝ (Աթէնք)։ Գալուստ աղա հաշտ աչքով կը նայէր Վարդանի և Վարդան միշտ յարգանք ունէր իր արհեստակիցին հանդէպ։ Գէթ մենք չենք յիշեր Վարդանի մասին ունէ զանգատ։

* *

Թուրք բռնապետութեան հայահալած քաղաքականութիւնը մեծ ծաւալ կստանար: Անզլիա կուղէր հովանաւորել հայ յեղափոխականները, մինչ Ռուսիա գաղանապէս կը թելադրէր Համիտը չ'ընդունիլ ունէ ճնշում և բարենորոգման ձեռնարկ: Գերման կայսրը Վիլհէլմ կ'այցելէր Պոլիս և թուրքերը կը զօրանային ամէն տեսակէտով:

Սակայն հայ ժողվուրդին վիճակը ներքին դաւաներու մէջ անհամեմատօրէն գէշ կ'ընթասար: Թուրք յառաջդիմասէրները ևս կ'ընդդիմանային Հայաստանի բարենորոգմանց ծրագրին նկատելով որ, այս կերպով հայերը կը նան անջատել արեւեան նահանգները, ինչպէս ըսին Պուլկարները 1888 ին Արեւելեան Ռումէլիին Պուլկարիոյ կցելով:

Ազատութեան գաղափարով զինուած հայ յեղափոխականները չէին կրնար հանդուրժել տեղի ունեցող դէպքերուն, որոնք փոխանակ ամոքուելու հետզհետէ կը տարածուէին և կ'սպառնային հայ ժողվուրդի գոյութեան:

Վարդանն ալ իբրև յեղափոխական զինուոր, շատ կ'զրադէր իր հայրենակիցներուն բաղդով: Ամէն օր թերթերը աչքէ կ'անցընէր, կը հարցնէր, կը փնտուէր և գրիթէ իր շահածին մեծ մասը այդ ուղղութեամբ կը ծախսէր, վայրկեան մը իսկ չի մտածելով իր ընտանիքին վրայ:

Վարդանը շատ կը սիրէինք, ուր որ ան դըտ-

նըւէր հոն կը փութայինք լսելու համար իրմէ ամէն բան: Ոչ միայն լուրջ էր, այլ և շատ անգամ հեղնող: Իր վրայ մեծ հաւատք ունէր. կը կարծէր, թէ օր մը մեծ դեր մը կրնար կատարել հայ ժողովուրդի աղատագրութեան պայքարին մէջ:

Հակառակ միականի ըլլալուն լաւ նշանառու էր. Ազգ. չիւանդանոցէն քիչ անդին Վէլի էֆէնտի ըստած ծառաստանին մէջ շատ հեղ նշանառութեան փորձեր կատարել կերթային ընկերներով: Իր ամենամտերիմ ընկերն էր Սուրէն, զինակից ընկերը և գաղափարակիցը:

Վարդան երբէք չէր ծածկէր իր մտաղրութիւնները: Շատ անգամներ լսած ենք քաջամարտիկ զինուորի իր խօսքերը.

Ես քաջ Վարդանի թոռն եմ, անոր ոգին իմ մէջս է: Կ'ուղեմ ըլլալ ախոյեան մը թուրք բըռնակալութեան: Սրիւնս պիտի թափեմ, բայց գոնէ ուտելու եմ տամնեակ մը դաւաճաններու և հայահալած սօֆթաներու գլուխը. և կ'երգէր իտալացի հայրենասէրին երգը.

Մեր հայրենիք թշուառ անտէր մեր թշնամեաց ոտնակոխ իր որդիքը արդ կանչումէ հանել իր վըէժ քէն ու ոխ:

Եւ աւելի բարձր ձայնով ու շեշտակի հնչումով կը շարունակէր.

Ամէնայն տեղ մահը մի է մարդ մի անգամ պիտ' մեռնի բայց երանի՝ որ իր ազգին ազատութեան կը զոհուի:

Խանդավառ էր Վարդան և գիտէր խանդավառել նաև իր շուրջինները:

Երեկոները քաշուած իր տնակին մէջ մինչև կէս
գիշեր կը կարդար կը գրէր: Վեց տարի առաջ ոչինչ
չէր գիտէր, իսկ այսօ՞ր . . . կարծես տասը տարի
դպրոց էր յաճախած:

Շատ անգամ, տնակը լեփ լեցուն կ'ըլլար թա-
ղին պատանիներով: Երբեմն ալ իր ընկերները կը-
հաւաքուէին, կ'երդէին, կը կարդային և ժամանակ
կանցնէին: Վարդան սրինդ զարնել ալ գիտէր և քա-
նի երդէր իր գիւղի երգերը, կարօաի արցունքներ
կ'ողողէին իր այտերը: Կը գունատէր և երբեմն ալ
կը շառագունէր: Ի՞նչ խորհուրդներ միտքը կը փո-
թորկէին արդեօք խեղճ Վարդանի միտքը: Անկէ
յետոյ պահ մը լուռ, մտածկոտ մնալէ վերջ, դարձ-
եալ կ'ողմորուէր, կը ժպտէր և կը բոցավառէր . . . :

* * *

Գիշեր մը, ձմրան ցուրտ գիշեր, հաւաքուած
էինք Զիթթէ եէլինլէրի մեր բնականանին մէջ,
Զենք գիտեր ինչպէս հոտ է առեր Վարդան և մէյ
մալ յանկարծ սենեակին դրան առջև երևեցաւ:

Բոլորս ալ հաճոյքով ընդունեցինք զայն իր հեգ-
նոտ ձեւերով շնորհակալութիւն յայտնելէ յետոյ
բազմեցաւ սէ տը ին էն վերի անկիւնը, զոր պատ-
փ համար ձերունի կին մը թողուցած էր Վարդանի:

Տեսնելու բան էր Վարդանի դէմքը. լուսաշող
ճառագայթներու պէս կը փայլէին իր աչքերը: Ձեռ-
քերը իրար շփելէ յետոյ, իր տուփը հանելով սիկար
մը պլւել ուզեց թող չտուին և սիկար մը հրամցուցին:

Առաւ, վառեց և սկսաւ ծխել:
— Գիտէ՞ք, ըսաւ, աչքերը ամենուն յառելով,
ի՞նչ պատահած է այսօր.

Ի՞նչ, հարցուցինք ամէնքս,

— Հը՛, չէ՞ք գիտէր, արդէն մեր ժողովուրդը իր
տգիտութեան զոհը պիտի ըլլայ. . . :

Ի՞նչ կայ, նոր բա՞ն կայ, Վարդան աղբար, ձայ-
նեցին ոմանք, հետաքրքրուած :

— Ի՞նչ պիտի ըլլայ, մեր ընկերներէն քանի մը
հոգի ձերբակալեր են ու բանտարկեր: Արար աշ-
խարհ գիտէ, դուք ինչպէ՞ս չէք գիտէր:

Ու սկսաւ բանալ իր օրհնեալ բերանը, բոնակալ-
ներուն և ամբոխին դէմ:

Բոլորս ապշահար մտիկ կ'ընէինք իրեն :

Ան շարունակեց :

— Եղբայրներ, աս ասանկ չ'երթար, մեղ հալա-
ծեն, սպաննեն, կողոպտեն և մենք անբան կենդա-
նիի պէս գլուխ պիտի ծռենք ու համակերպինք: Ոչ
այս չէ կարելի շարունակել :

Սիկառին մուխի գուլաներուն մէջ իր սև աչ-
քերը սեսեռելով կարծես բան մը, յայտնութիւն մը
կ'երեւակայէր :

Ի՞նչ ընելու է, հարցուցին ոմանք:

— Ի՞նչ ընելու է, լոելո՞ւ է: Ինչ որ ըրին կամ
կ'ընեն մեզի, նոյնը և մենք պէտք է ընենք: Քրիստոս
պատուիրեր է որ, քու շապիկդ առնողին, վարտիկդ
ալ տուր, եթէ մէկը քեզի ապտակէ միւսը դարձուր:
Այս խոռքերը չե՞ն որ մեր գերեզմանը պիտի փորեն



Ես կ'ըսեմ, Մովսէսի սման, թէ սպաննէ զայն՝ որ
քեզ կ'ապտակէ. հարուածէ այն մարդը որ խիթիւ
կը նայի քեզ :

Եւ մէջքէն ոսկրեայ կոթով վեցհարուածեան
մը հանելով.

— Սա կը տեսնա՞ք կոր, այս է հայուն փրկու-
թիւնը, զէնք գնեցէք, զէնքի՛ վարժուեցէք, վերջէն
շատ կը զղաք. այսքան . . . :

Ինչ ուժ էր որ կը խօսեցնէր Վարդանը, կրակ
ու բոց կտրած :

Կ'ըմբռնէինք, թէ շատ բաներ կ'անցնին կը-
դառնան, բայց մենք տեղեկութիւն չունինք :

Ամէն ոք կզգար, կը գուշակէր թէ խիստ կարե-
սոր դէպքերու նախօրեակին մէջ կը գտնուէինք :

Գ.

Մուսա պէյի դատին թուրք դատաւորներուն
ցոյց տուած բացարձակ կողմնակցութիւնը յուզած
էր բոլոր հայութիւնը :

Դատավարութեան ներկայ եղող Եւրոպայի ներ-
կայացուցիչներ և թերթերու թղթակիցներ բացէ ի
բաց տեղի ունեցող այս խայտառակ դարձուածքը
անմիջապէս հեռագրած էին իրենց կառավարու-
թեանց և թերթերուն : Մեծ իրարանցում և զայրոյթ
յառաջ բերած էր այս գայթակղութիւնը ամբողջ քա-
ղաքակիրթ աշխարհի մէջ :

Յուզումը և զայրոյթը այնքան խորունգ էր որ

ընդհանուր յեղաշըջումէ մը կը վախցուէր :

« Ժողովուրդին Մասնախումբը » գործի էր լըծ-
ուած: Ան, ո՛չ միայն Աշրգեան Պատրիարքին սպառ-
նական նամակներ դրկեց, այլ և հազարաւոր թոռ-
ցիկներ « Կարդացէք Հայեր » վերնագրով, ցրուեց
նոյն կիրակի օր ամբողջ Պոլսոյ հայ եկեղեցիները և
հրաւիրեց ժողովուրդը բողոքելու « Ափաշկեարէ » կա-
տարուող բոնակալութեանց դէմ. վարկաբեկելով և
դատապարտելով նաև Աշրգեանի ապիկար և կա-
մակատար քաղաքականութիւնը :

Ճիշտ նոյն միջոցին կարնոյ կոտորածին լուրը
Պոլս հասաւ: 1890 Յունիս 6ին թուրք զինուրներ
յարձակած են Ազգ. Գերեզմանատան մէջ հաւաք-
ուած անզէն հայ ժողովուրդի վրայ և անոնցմէ 120
հոգի սպաննած :

Այս բօթը շանթահարեց հայ ժողովուրդը: Ամէն
կողմ բողոքի միթինկներ գումարուեցան: Եւ
բոպա յուղուեցաւ: Հայ ժողովուրդը հետզհետէ կըմ-
բռնէր թէ այլևս անկարելի էր թուրք կառավարու-
թեանէն արդարութիւն և բարենորոգում սպասել:

Օրէ օր աճող դժգոհութիւնը լուրջ կերպով մը-
տածել կուտար մեր վարիչ և յեղափոխական շըր-
ջանակները: Բազմաթիւ յեղափոխական միութիւն-
ներ միացնել և համագործակցութիւն մը ստեղծե-
լու պէտք տեսան: Եւ ահա ծնունդ առաւ մեր ամէ-
նէն հզօր և ահարկու կուսակցութիւնը, Հայ Յեղա-
փոխական Դաշնակցութիւնը :

* * *

Աճող ընդհանուր դժգոհութիւնը շարժեց բոլոր գիտակից տարրերը :

Հնչակեան կուսակցութիւնը կազմակերպեց Գում - Գարուի ցոյցը, Ճիհանկիւկեանի գլխաւորութեամբ 1890 Յուլիս 16 ին, Գուրապան Պայրամի օրը կոխելով Պատրիարքարանը դահլիճին պատէն կախ սւած Օսմանեան զինանշանը վար առնելով, ոտքի տակ ցրեխ ցրեխ ըրին: Ընդդիմացող քանիմը ոստիկաններ սպաննուեցան այս ընդհանուր խառնաշփոթութեան մէջ:

Հայերու կողմէ տեղի ունեցող այս անսպասելի ցոյցը մեծ իրարանցում յառաջ բերաւ բովանդակ Թուրքիոյ մէջ: Խոլամները կատղեցան, որովհետև դարերէ ի վեր չ'էին տեսած թուրքիոյ դէմ հայերու կողմէ այսպիսի խլրտումներ և մանաւանդ իսլամական տօնի օր մը: Մայրաքաղաքին մէջ:

Այս ցոյցին անմիջապէս յետոյ երկիր կը դըրկուէին զանազան յեղափոխական զինեալ խումբեր, պատժելու համար այն տէրէ պէջիները և հարըստահարիչ քիւրտերը, որոնք պատուհաս դարձած էին երկար ատենէ ի վեր հայ ժողովուրդի գլխին:

Խոկ Պօլսոյ մէջ մէկիկ մէկիկ կը մաքրուէին դաւաճան և մատնիչ հայերը:

Հայ ժողովուրդը մինակը պիտի պայքարէր Թուրք բռնակալութեան դէմ:

* * *

Հնչակեան կուսակցութիւնը Կիլիկիոյ մէջ ալ արմատ ձգած էր և ժողովրդական համբաւ շահածց

Զէյթուն, որ անմատչելի կիլիկեան լեռներու վրայ, տարիներէ ի վեր կէս անկախ ապրած էր, թուրք հարստահարիչ քաղաքականութեանէն գրգռեալ, ապստամբական դրօշը պարզեց :

Բոլոր հայութիւնը հեկին և անձկութեամբ կը հետևէր այս արծուէ բոյնին հերոսութիւններուն և յաջողութիւններուն :

Պօլսոյ մէջ ևս շարժում մը կը նշմարուէր :

Վարդան գործի վրայ էր: Ամէն օր գաղտնի ժողովներ տեղի կունենային. թուցիկներ և բողոքադրեր կը ցրուէին:

Մօտակայ գաւառներէն վախկոտ ընտանիքներ կուգային Պօլիս, հայաշատ կեղրոններու և ապահով թաղերու մէջ հաստատուելու համար :

Կ'ենթաղրուէր թէ հայ յեղափոխականները Պօլսոյ և գաւառներու մէջ մեծ և զինեալ ցոյցեր պիտի կազմակերպէին. որոնց հետևանքով բաղխումներ և ջարդեր պիտի պատահէին:

Եւրոպական տէրութիւնները չի պիտի հանդուրժէին թրքական բարբարոսութիւններուն, պիտի միջամտէին, և եթէ պէտք ըլլար նոյն իսկ Անդլիա պատերազմ պիտի յայտարարէր թուրքիոյ դէմ, ֆրկելու համար հայ ժողովուրդը :

Այս միամիտ հաւատքն ունէին հայ ղեկավար՝
շըջանակները, յեղափոխական մարմիններ, հայասէր
Եւրոպացիները և նոյն ինքն հայ ժողովուրդը :

Վարդան, այս գաղափարը իւրացնողներէն էր
և զայն բարձրաբառքար կը յայտարարէր :

Մենք պիտի ապստամբինք և Սնդիմական
զրահաւորները իսկոյն նեղուցներէն պիտի մտնեն,
ճնշելու համար Սուլթան Համիտի վրայ, որ գոր-
ծադրէ բարեսորոգումներու ծրագիրը : Մենք այլևս
չենք խաբուիր, հայ ժողովուրդը պիտի աղատազր-
ուի ամէն գնով :

Ապագայ պայծառ օրերու յոյսով և ըսենք մի-
ամիտ հաւատքով տոգորուած, Վարդան կրկնապատ-
կած էր իր գործունէութիւնը : Սնդամները կը շատ-
նային և նիւթական աջակցութիւններ կըլլային
հայ կուսակցութեանց :

Անհրաժեշտը սակայն, հայ յեղափոխականնե-
րուն գործունէութեան միացեալ ճակատ մը ստեղծել
և սիսթէմաթիկ կերպով գործելու անհրաժեշտու-
թիւնն էր. ինչ որ միշտ պակսեցաւ մեր մէջ և իւ-
րաքանչիւր կուսակցութիւն ջանաց իրեն համար
միայն փառքի օրեր պատրաստել, ի գին հայ ժո-
ղովուրդի արիւնին :

Ահա մեր դժբաղդութեանց գլխաւոր պատճառ-
ներէն մին. — ԱնՄԻԱԲԱՆՈՒԹԻՒՆԸ :



Աշբգեան իսրէն պատրիարք ընդհանուր դժգո-
հութեանց առջև տեղի տալով հրաժարեցաւ և իրեն
յաջորդեց Սատթէոս եպ. Խզմիրլեան, որուն վրայ
ազգը մեծ յօյսեր դրած էր :

Խզմիրլեան Մատթէոս Պատրիարք, իբրև մօ-
տէն գիտակ հայ ժողովուրդի տառապանքին շու-
տով յեղափոխականներու ազգեցութեան տակ մը-
տաւ եւ արդէն ինք համակիր էր Հնչակեան կ-թեան:

Ազգասէր և կառավարութեան դէմ անհաշտ
դիրք բռնող պատրիարքի մը ընտրութիւնը արդէն
ցոյց կուտար թէ մօտ ատենէն խիստ կարևոր դէպ-
քերու ականատես պիտի ըլլայինք :

Նոյն միջոցին պատահած երկրաշարժը Պօլսոյ
մէջ մեծ ֆասներ պատճառեց. շատեր լաւ նշան մը
չի համարեցին այս պատահարը, որ կուգար նախախ
նամութենէն :

Հայ յեղափոխական մարմինները առանձին հը-
րապարակ գալ չէին յանդկնէր, որովհետև իբրև
գաղտնի կազմակերպութիւն, մատնութեան մը պա-
րագային կրնային գտանգել իրենց գոյութիւնը,
որով իրենց ծրագիրները ուղղակի պատրիարքին և
Ազգ. ժողովին միջոցաւ իրազործել կը ջանային
մինչեւ այն օրը, երբ այլևս զօրացած, և անհաշ-
կանդ, պիտի կրնային առանձինն ճակատ գալ :

1894 ինՍասունի առաջին ապստամբութիւնը
տեղի ունեցաւ: Համիտ Սասունցիները ընաջնջելու
որոշում տուաւ և լամէն կարգի քանզիչ ուժերով
զինուած 40 հազար զինւոր դրկեց այս նպատակին

իրագործման համար: Սասունցիք քաջաբար դիմադրեցին «Դժմխք»ի և Մուրատի — Համբարձում Պօյաճեան — ղեկավարութեամբ և Զայի ճակատամարտին մէջ փառաւոր յաղթութիւն մը տարին, ըսպաննելով երկու հազարէ աւելի թուրք զինւոր, իսկ իրենցմէ հազիւ 70—75 հոգի ինկան :

Այս յաղթութիւնը սակայն տևական չեղաւ և Սասուն կործանեցաւ :

Սասունի կոտորածին լուրը ամբողջ Եւրոպան ոտքի հանեց : Պետութեանց ճնշումին վրայ քննիչ մասնակումբ մը ամբողջ վեց ամիս իր քննութիւնները կատարելով ստուգեց թէ Սասունցիք չէին ապստամբած, այլ հարկադրուտծ էին իրենց վրայ դրկուած հալածիչ ուժերը վանելու :

Մեծ պետութեանց դեսպանները բարենորոգմանց նոր ծրագիր մը պատրաստեցին որ Մայիսեան ծրագիր կոչուեցաւ և Համիտ ինչ ինչ փոփոխութեամբ ստորագրեց զայն, սակայն չուզեց գործադրել անոր պարունակութիւնը :

Միւս կողմէ սիստէմաթիկ ջարդերը կը շարունակուեին հետզհետէ ամէնուրեք :

Համիտ կազմակերպած էր քրտական չ ամիտի է Ալայը ըսուած հեծելազօրաց բանակ մը որ մեծագոյն դերը կատարեց հայկական կոտորածներում մէջ :

Վարդանի մտահոգութիւնը մեծ էր, որովհետև քանի մը ամիսէ ի վեր ոչ մէկ լուր չէր առած իր

ծնողքէն և ընտանիքէն: Ունհանգիստ էր և հոգ մը ունէր սրտին մէջ : Իր սիրասուն կինը և անուշիկ փոքրիկը միշտ աչքերուն առջև էին: Իր գիւղի ծա, նօթները կինտոեց, դտաւ, անոնք ևս լուր մը չ'էին առած հայրենիքէն:

Կարօտի արցունքներ կը թափէր: Շատ անգամ կ'ուզէր առանձնանալ և մտածել իրեններուն վրայ: Բերնէ բերան լսած էր, թէ Հայաստանի շատ մը անկիւնները Հայոց դէմ գաղտնի կոտորածներ տեղի կ'ունենային: Այս զրոյցները կուգային աւելի ևս շփոթեցնել Վարդանը :

Քանից նամակ գրեց, սակայն ոչ մի լուր չի կարողացաւ ստանալ :

Կասկածները արթնցան իր մէջ: Մի գուցէ անոնք ալ չարգուած ըլլային:

Այս կասկածը իրականացած էր: Արդարէ հարևան քիւրտ հորթաներ յարձակում գործած էին իրենց գիւղին վրայ, սպաննած, այրած և կողոպտած էին :

Փախցուցեր էին և իր գեղեցիկ կինը: Մասիի ընդիմութեան վրայ սպաննելով հորը նետած էին անոր դաշտունահարուած մարմինը զաւկին հետ :

Այս դէպքին բոլոր մանրամասնութիւնները կարելի եղաւ հաստատել յետոյ, երբ նոյն գիւղէն փախստական տղայ մը կարողացած էր կարին համնիւ:

Վարդան խենթի մը պէս եղաւ, երբ վերահասու եղաւ իրողութեանց: Արցունքը աչքին և արիւնը սրտին մէջ կը սառէր: Միրտը հնոցի պէս կը վառէր:

Երբեմն, սատանան կը դրէց զինքը. Նետուիլ հրապարակ և հանդիպող թուրքը սպաննել: Սակայն աւելի զօրաւոր ձայն մը ուղղութեան կը հրաւիրէց զինքը: Երբ պատեհ առիթը գար, այն ատեն պիտի լուծէր իր վրէժը . . . :

Դ.

Սուլթան Համիտ չէր ուզեր բարենորոգմանց Մայիսեան ծրագիրը գործադրել, որովհետև կը տեսնէր թէ այդ ծրագիրը իրեն պարտավորողները անհամաձայն են որով կ'ուզէր օգտուիլ առիթէն:

Միւս կողմէ սակայն, երևոյթները փրկելու համար Միւրլիկա Շաքիր փաշան իբր լիազօր քննիչ և բարենորոգիչ, արեւելեան նահանգները դրկեց: Քնացնելու համար Եւրոպան:

Շաքիր փաշա համելով Հայաստան, իր ստացած գաղտնի հրահանգներուն համաձայն Թէկսաւ հայերը կոտորել զանազան ձևերով:

Ցուսահատ Հայ ժողովուրդը կը պահաջէր արդարութիւն, սակայն տեսնելով որ հետզհետէ անգործադրելի կը դառնայ բարենորոգման ծրագիրը, Հնչակեան կուսակցութիւնը ազդու կոչով մը հրաւիրեց ժողովուրդը համախմբուիլ Գում - Գարուի Պատրիարքանիստ Մայր Եկեղեցին. Երթալ բողոքելու համար կառավարութեան դուռը:

1895 Սեպտ. 13ի Ս. Խաչի Մեռելոցի օրը, մեծ բազմութիւն մը Հնչակեան կուսակցութեան առաջնորդութեամբ ճամբար ինկաւ դէպի Բ. Դուռ:

Կէտիկ փաշայէն ալ միացան ուրիշ խումբեր և ժողովուրդը «Զայն մը Հնչեց» ը հնչեցնելով ուղղուցան Սուլթան Մէհմէտի քովնտի փողոցէն ուղղակի Պապը Ալի:

Վարդան ալ այս խումբին մէջն էր, զինուած և վրէժինըրական ոգով լեցուած: Բազմութիւնը մեծ համեմատութիւն մը ստացած էր Երբ հասաւ Պապը Ալի:

Մեծ Եպարկոսին և Նախարարաց Ժողովին տըրուելիք աղերսագիրը ձեռամբարձ կը կրէր կտրիճ մը:

Կառավարութիւնը տեղեակ ըլլալով այսպիսի ցոյցի մը կազմակերպութենէն, հրահանգ տրուած էր զինուրական իշխանութեանց շղթայի տակ առնել Բ. Դուռը: Միւս կողմէ հարիւրաւոր քիւրտեր գաղտնապէս հրահանգ ստացած էին ճոկաններով դինուիլ և յարմար առիթին յարձակիլ ցուցարարներուն և կամ հանդիպող հայուն վրայ:

Երբ ցուցարարները հասան Բ. Դուռ, ուղեցին ներս մտնել ու անձամբ ներկայացնել աղերսագիրը Մեծ Եպարքոսին:

Սպայ մը ներկայացաւ և ուզեց իմանալ թէ ի՞նչ կը փափաքին ըսել,

Վարդան պօռաց բարձր ձայնով
— Ներս մտնել և ծպարգոս փաշան տեսնել կ'ուղենք:

Խոր լուսթիւն մը բոլոր ցուցարարները պատաժ էր: բոլորին աչքը սպային և խումբին առաջին գծին վրայ գտնուող յեղափոխականներու էր ուղղուած:

Սպան ներս գնաց ու վերադարձաւ ըսելով թէ

պէտք է ցրուին: Ամբոխը ընդդիմացաւ: Սպան զայրացաւ և սուրը քաշելով բութ կողմով սկսաւ հարւածել մէկը, որ կը պօպար (արդարութիւն կ'ուղենք):

Սպային վարմունքը և աղերսագիրը տալու փարձը ապարդիւն կը համարուէր, ամբոխը ցրուելու հրամանը կը կնուեցաւ:

Յեղափոխական մը քաշեց ատրճանակը և կրակեց սպային վրայ: Ճըղալ Օղուի փողոց և ուրիշ փողոցներ դիրք բռնող զօրքերը յարձակման հըրաման ստացան:

Բախումը սկսաւ:

Ցուցարար բազմութիւնը խուճապի մատնուտծ փախուստի ճամբան բռնեց:

Գնդակները կը շաչէին, սոփաները և գաշոյն-ները կը գործէին:

Վարդան ընդհանուր խառնաշփոթութենէն օգտուելով առաջին հարուածով մը գետին փոեց այն զինորը, որ հրացանին կոթովը կը ծեծէր ու կը խոշտանքէր հայ մը:

Այս յաջողութեան վրայ, զէնքը ժաքէտին տակ բռնած սկսաւ փախչիլ. Պարսկական դեսպանատան փողոցը մտաւ, և չանը. Պարտոց վարչութեան առջ զինորներէ պաշարուած ամբոխին խառնուեցու:

Պահ մը մտածեց անկէ ալ փախչիլ, սակայն տեսաւ որ անկարելի էր ետ դառնալ: ուզեց կարգ մը փախչելու փորձ ընողներուն միանալ ու յաջողեցաւ: Վարդան ինչպէս եղաւ, ինքզինքը գտաւ Զէմպէրլի թաշի առջև: Հոն սոփայակիր ոսքթաներ

դործի վրայ էին: Փախչող հայերու ետևէն վազելով ճոկանի հարուածներով գետին կը փուէին :

Վարդան ակնթարթի մը մէջ տեսաւ ինչ որ կը պատահէր այդ անկիւնը: Առանց կարեռութիւն տալու պոռչտուքներուն, անցաւ դիմաց. քանի մը սօֆթաներ Վարդանի ճամբան կտրել փորձեցին :

Պատեհ առիթը եկած էր դարձեալ իր վրէժը յագեցնելու սոփայակիր այդ թուրքերուն վրայ, հրազէնի հարուածներով գետին տապալեց երկու սօֆթաներ ու սկսաւ փախչիլ:

Բարեբախտաբար, մինչև որ Զէմպէրլի թաշը կիրք բռնող թուրք զինորներ տեղեկացան, Վարդան կարողացաւ կէտիկ փաշայի ուղղութեամբ թիւլպէնտճի փողոցէն վար իջնելով Գուլլուգ փողոցէն համնիլ իր խրճիթը :

Փողոցը բոլորովին ամայացած էր: Ամէն ոք ապաստանած էր Ազգ. Վարժարան: Վարդան լուր չ'ունէր ասկէ: Ան հիմայ անհանգիստ կը մտածէր թէ ի՞նչ պիտի ընէր եթէ իմանալով իր հոն գըտնուիլը, թուրքերը գային պաշարէին գինքը :

Մէկ կողմէ ուրախ էր, որ իր կնոչ, զաւկին և ծնողաց վրէժը կրցած էր լուծել, միւս կողմէ սակայն կը կասկածէր իր անպատիժ մնալուն վրայ:

* * *

Հնչակեան կ-թեան կազմակերպած և Պատրի արք Իզմիրեան Սրբազնէն քաջալերուած Պապը Ալիի ցոյցը արիւնալի դէպքերու տեղի տուած էր :

Սուլթան Համիտ, հայոց այս յանդզնութիւնը չի մարսեց: Հրամայեց ընդհանուր կոտորած:

Այսպէս, մինչև ցարդ գաղտնաբար կատարւող ջարդերը սկսան օր ցերեկով և ամենուն աջքին առջե կատարուիլ:

Պօլսոյ և գաւառներու մէջ հարիւր հազարէ աւե. Մի հայեր սպաննուեցան:

Եւրոպա լուր հանդիսատես եղաւ մեծ մարդասպանին սարքած ոճիրներուն: Որուսական կառավարութիւնը ձեռքի տակէ կը քաջալերէր այս ջարդերը: Անգլիանիր վարչապետին բերնով կը յայտարարէր թէ Անգլիական, մարտանաւերը չէին կրնար Մասիսի վրայ բարձրանալ: Գերմանիա ի սրտէ ուրախ էր, ան ալ իր ծրագիրները ունէր: Մէկ խօսքով ամբողջ աշխարհ ցնցուելով հանդերձ հայ ժողովուրդի վրայ ի գործ զրուած բռնութիւններէն և ջարդերէն, տէրութրւնները ոչինչ ըրին ջարդերուն առաջքն առնելու և հայկական խնդիրը վերջնականապէս և արդար կերպով լուծելու համար:

Ե

Բազմաթիւ նշանաւոր հայեր ձերբակալուած էին և բանտարկուած: Վարդան աղբար ալ ձերբակալուելու վտանգին տակ կը գտնուէր: Ան, մազապուր ճողովրած ջարդէն, եկած ապաստանած էր իր տնակը, անօթի ու ծարաւ: Իր դրացիները, ամբողջովին լքած էին իրենց տնակները և ապաստա-

նած թաղին Պօղոսեան ու Վառվառեան վարժարանը, որ քրիստոնեայ թաղի կեղրոնը գտնուելով ազատ կրնար մնալ քիւրտ բենակիրներու կամ թուրքերու յանկարծական յարձակումէն:

Ոչ ոք գիտէր, թէ Վարդան տնակը կը գտնուէր: Միականի յեղափոխականը երկու օր անսուաղ մընալէ յետոյ, ճարահատ փորձած էր քովի տան դուռը բանալ, բայց չէր յաջողած. դարձեալ նոյն օրը կրցած էր տոկալ անօթութեան, և այս անգամ գիշերանց կարողացած էր ուրիշ տան մը պատուհանէն ներս սպազմի և հոն առատ պաշար գտնելով սընանիլ:

Երբ ստամոքսը լեցուց, սիկար մը պլելով երկարեցաւ տախտակամածին վրայ ու վառեց սիկառ՝ սկսաւ իր բերնէն բարձրացող ծուխերը դիտելով մտածել անցած դարձածին վրայ: Զի մոռնանք աւելցնել թէ, ոսկրեայ կոթով վեցհարուածեանը միշտ իը մօտ կը պահէր, պատրաստ գտնուելու համար, ուեւ անակնկալի առջե: Այս զէնքը իր յոյսը իր Աստուածն էր:

Լուսինը կը թագաւորէր այդ գիշեր զուարդօրէն ամայի մնացած թաղը կարծես խոր լոռութեան մէջ թաղուած էր: Ոչ մէկ շաբաթ, ո՛չ մէկ շարժում :

Վարդան, կոթնած լրագրի դեղերուն՝ կը ծխէր: Տեսածները զինքը չ'էին խոռված: Ընդհակառակը միշտ անյողողող և արիասիրտ կը մնար. գողցեակապասէր վաղուան արշալոյսին, որ պիտի պսակէր իր և իր հայրենակիցներու իտէալները:

— Ախ, կ'ըսէր ինքնիրեն. ի՞նչու չի կարողացայ ամբոխը հալածող զինորներէն, Զէմպէրլի թաշի շուրջ հաւաքուող քիւրտերէն ալ քանի մը հատես գետին փոել, ինչպէս ըրի սօֆ թաները: Ի՞նչ յիմար եմ եղեր, որ ասանկ չքնաղ առիթ մը ձեռքէ հանեցի, գոնէ իբրև յեղափոխական և հայրենասէր մարդ, պարտքս լիովին կատարած և իմիններուա վրէմը լուծած կ'ըլլայի: Հոգ չէ թէ զիս ալ սպաննել յաջողէին. իմ մահս տամնեակ մը թուրքերուն կեանքի գնովը վրայ տուած կ'ըլլայի:

Այս ըսելսվ ձեռքը երկարեց ատրճանակին և զայն լաւ մը քննելէ ու հոն պակսած բամփուշտնեսերը լեցնելէ վերջ շարունակեց իւրովին:

— Վարդան, քաջ Վարդան, եթէ երէկ չի կարողացար, անիծեալ տղաս, Վաղը, անպատճառ պէտք է կարողանաս: Եթէ առիթը անգամ մ'ալ ներկայանայ, շան սատակ պիտի ընես գոնէ քանի մը հոգի ևս, անկէ յետոյ ինչ պատահի թող պատահի:

Այդ բոպէին ոտնաձայն մը իր ուշադրութիւնը պրաւեց: Ոտնաձայնը քանի մօտեցաւ, Վարդան շը-փոթեցաւ: Անպատճաստ չի գտնուելու համար ոտքի ելաւ և հրազնը ափին մէջ՝ արթուն սպասեց:

Մէկը եկաւ խրճիթին առջեէն և անցաւ դարձող քողի փողոցը: Վայրկենական նոյն ոտնաձայնը կրկին լսուեցաւ, և ահա, երկու ուժգին հարուածներ իջաւ Վարդանի խրճիթի դրան:

Վարդան գունատեցաւ, ձեռքերը սկսան դողալ: Սիրտը արագ արագ կը տրոփէր, շուարեցաւ:

Ներքին անսպասելի ուժ մը զինքը մղեց հարցնելու. — Ո՞վ ես, ի՞նչ կուզես.

— Բաց' շուտ բաց Վարդան պատասխանեց ե կողը, որ կին մ'էր.

— Բայց ո՞վ ես դու, հարցուց Վարդանը.

— Ես, Անթառամ տուտուն, Վարդան՝ շուտ բաց, աճապարէ:

Վարդան, Անթառամ տուտուին ձայնը լսելով իսկոյն վար ցատքեց ու բացաւ դուռը:

Անթառամ տուտու ներս մտաւ ու դուռը կրկին գոցեցին:

— Ի՞նչ կընես հոս, Վարդան, իսկ միտ ես որ հոս կը մնաս, ըսաւ Անթառամ ցած ձայնով, ի՞նչու չես ապաստանիր դպրոցը:

— Ինչպէս կընայի ապաստանիլ քանի որ հազիւ կարողացայ գլուխս ազատելէ վերջ հոս նետուիլ. Երկու օր է անօթի էի, այս գիշեր մտայ տունը և հոն ուտելիք գտնելով փորս կշտացուցի:

— Սղէկ ես ըրեր, բայց գիտես որ ի՞նչ եղած է.

— Ո՛չ, ինչպէս կընամ գիտնալ, երբ վաթսուն ժամ է հոս սմբած մնացած եմ:

— Սրի՛ւն կը հոսի արիւն, հազարաւոր հայեր ջարդուած են. բայց հիմայ ջարդը դադրածէ:

— Ուրեմն ալ՝ բան չիկա՞յ.

| Զեմ գիտեր, միայն սա յայտնի է, որ մարդ չ'են սպաններ, տուն չ'են կողոպտեր. բայց աչքի զարնող հայը կը ձերքակալեն կը տանին:

— Ո՞ւր կը տանին, բա՞նտ թէ՝ աքսոր:

— Զեմ գիտեր, բայց կ'ըսեն թէ երկուքն ալ :
Եթէ կ'ուզես, վարդան, ձգէ այս խուցը և ելիր վար-
ժարան երթանք. հոն աւելի ապահով և հանգիստ
կրնաս ըլլալ. գուցէ քեզ ալ վաղը պիտի փնտռեն և
ուղղակի հոս գան, այն ատեն գէշ կ'ըլլայ վախճանդ.

— Այդքան վախնալու բան չի կայ տուտու:

— Այդպէս մի ըսեր, նայէ', մեր դրացիներէն
Ասատուր աղա, տղան Արիկը, կօշկակար Սարգիսը
փալա-պըերգ Գրիգորը բոնեցին տարին, երբ խահ-
ուէն նստած էին. ատոր համար քեզի խորհուրդ կու
տամ հեռանալ այս տեղէն, մինչև որ խաղաղի :

— Աղէկ կ'ըսես, բայց ինչպէ՞ս կրնամ դուրս ել-
լել, գիշեր է և կարելի է որ ոստիկանները գէմս ել-
լեն ու առնեն տանին :

— Ատիկայ շատ դիւրին է, դուն սա՛ Փիստանը
հագիր, շան ալ գլուխդ ա՛ռ, ետես եկուր :

— Բայց, չ'եմ կրնար գալ, Անթառամ տուտու.

— Դուն գիտես, բայց հոս մնալով ողջ գլուխդ
Աւետարանի տակ պիտի դնես, որովհետեւ ամբողջ
ժողովուրդին ծանօթ ես իրու չնչ. յեղափոխական:

Վարդան լոեց, իրաւունք ունէր այս կինը որ,
յատկապէս իրեն համար եկած էր վաղահաս վտան-
գէ մը ազատելու համար զինք : Առանց ժամանակ
կորսնցնելու շրջազգեստը հագաւ, շալը գլուխը ա-
ռաւ, տնակին դուռը կղպելէ վերջ հետեցաւ Անթա-
ռամ տուտուին :

Երկուքն ալ բոկոտն, նեղ ու ամայի փողոցնե-
րէն անցնելով անցան շոքեկառքին գծէն, ուղղուե-

ցան դէպի Հայոց Վարժարան, որուն դրան ետև ա-
սոնց կ'սպասէր Վարդանի ընկերներէն Սուլրէն :

Մինչ այս երկուքը վարժարանին դուռը մեղ-
միւ բացուելուն ներս կը մտնէին, քովստի փողոցը
պահակ սպասող երեք ոստիկաններ նշմարիցին ա-
սոնց մուտքը և իսկոյն շտապեցին վարժարան, հաս-
կընալու համար թէ, գիշերուան այս պահուն ովքեր
էին հոն մտնողները, փախստական յեղափոխական-
նե՞ր արդեօք . . . :

Դուռը կրկին ամրապէս գոցուած էր :

Վերջապէս ոստիկաններն ալ մարդ էին, հոգի
կը կրէին: Ասոնց սիրտն ալ վախ մը պատած էր:
Յանկարծական հարուածի մը նշաւակ չ'ըլլալու հա-
մար, գլխիկոր վեռադարձան իրենց պահակատեղը
և ոչ իսկ այս մասին բան մը խօսիլ համարձակե-
ցան ուեէ մէկուն, իրենց անճարակութիւնը կասկա-
ծի չ'նսթարկելու համար :

Անթառամ տուտու թաղին մէջ ծանօթ էր իրը
արդարադատ, կորովի և անճնուէր կին մը: Շատե-
րուն ցաւերը ամոքել ջանացող, ոմանց օգնող և ու-
րիշներու խելք տուող համեստ և ազգասէր հայու-
հի մը. մօտ վաթսուն տարեկան: Արհեստով թէլլալ
բնիկ Ռոտոսթոցի, ամուսնացած Բալուցի Յակոբ
աղայի հետ, որ էթ մէյտանը մանուսայի խանութ
ունէր և սակայն ջարդի վախէն եկած բնակութիւն
հաստատած էր Գում-Գարու:

Անթառամ տուտուն ունէր երկու զաւակներ,
Մանուկ և Հրանդ ու երկու աղջիկներ. Աղաւնի և

Վերժին: Մանուկ թոքախտի բռնուելով մեռաւ 1896 ին, իսկ Վերժին լուսնոտ ըլլալով եղերական մահ մը ունեցաւ 1905ին: Անթառամ տուտու մեռաւ 1909 ին: Այժմ ողջ են Հրանդ Աղաւնի Պօլիս և Պուլկարիա

Վարդանի մուտքը վարժարանին մէջ ոչ ոք չի նշարեց :

Վարժարանին բոլոր սենեակները, սրահները, փակերը լեցուած էին պատսպարեալներով: Նոյնպէս Եկեղեցւոյ վերնատունը. բազմաթիւ ընտանիքներ պատսպարուած էին :

Անթառամի ամուսին, Յակոբ աղայի հրաւերով Վարդան և Սուրէն անշշուկ գացին նստիլ Յակոբ աղայի մօտ. բազմոցին վրայ, որուն մէկ ծայրը իրարու քով կը մրափէին Մանուկ և Հրանդ, իսկ քիչ մը անդին Վերժին կը խրկար :

— Ո՞ւր էիր, Վարդան, փսխսաց Յակոբ աղան, նոյնը կրկնեց Սուրէնը :

— Տունն էի աղա, երկու օր երեք գիշեր է շընթըրկած էի անօթի ծառաւ: Այս գեշեր ալ չի կրցայ դիմանալ անօթութեան, ելայ տուները հաց վնտոելու և քովի Գրիգոր աղայի տունը մտնելով քիչ մը բան գտայ, կերայ:

— Աղէկ: Դէպքին օրը ո՞ւր էիր, տունն էիր:

— Ո՞չ, Պապը Ալի գացի ընկերներուս հետ, հոն երբ իրարանցումը պատահեցաւ և զէնքերը սկսան դործել, ես ալ ուրիշներու պէս կծիկը գրի դէպի տուն:

Ճամբաս կտրել ուզեցին սովայակիր քիւրտեր, ատղճանակս քաշեցի, փախան ու ճողոպրելով Աճը Զէշմէ փողոցէն վար խոյացայ և չ'եմ գիտեր ինչպէս Գուլուգ փողոցէն տուն հասայ ու փակուեցայ :

— Բան մը չի տեսար եղածներէն :

— Ա՛հ, այո, սարսափելի տեսարաններ . . . : Սոսկումէս հովէն աւելի արագ կը փախչէի, կը լսէի ետէկս «բռնեցէք, զարկէքի» պօչտուքները: Քանի քանի սովաներ, աթոռներ նետուեցան առջևս, բայց ես ամենայն ճարպիկութեամբ կը ցատքէի և կը փախչէի բոլոր ուժու հաւաքած :

Վարդան կ'զգուշանար երկու սօֆթա սպաննած ըլլալը յայտնելէ :

— Ատրճանակ գործածել չ'ուզեցի՞ր :

— Ո՞չ, ատանկ փողոցներու մէջ ինչպէս կրնայի հրագէն գործածել, չորս կողմս թշնամի. ամէն անկիւն կուր ու ոճրագործութիւն :

— Ինչի՞ս յեղափոխականն ես դուն. Վարդան ամօթ չ'էր քեղի նապաստակի պէս խոյս տալ կուէն:

— Ի՞նչ կ'ըսես աղա, մենք կուր համար գացինք Պապը Ալի, ո՞չ, հապա՛, ինդրագիր տալու և մեր Հայլենիքին մէջ տեղի ունեցող չարիքներուն և աներաւութիւններուն վերջ մը տալու համար:

— Աղէկ, տղաս, աղէկ, ամմա, պէտք էր գիտնայիք թէ այս տաճիկները երբէք չ'են ուզեր, որ Հայն ու Հայաստանը մարդ ըլլայ, հապա, միշտ պէտք է րայա մնալ քիւրտին, թուրքին ու չէրքէզին փորը կշտացնել: Մենք ստեղծուած ենք ա-

Նոնց ծառայելու համար :

— Ատանկ բան կ'ըլլա՞յ, աղա, մինչև երբ մեր հարսներն ու կիները անարգուին, մինչև Ե՞րբ մեր նամուսը ուսնակոխ ընեն. մարդ եղող մարդը չէ կարող հանդուրժել տաճկի այդ անպատւութիւններուն ատոր համար մենք բողոքեցինք և պիտի բողոքենք ու զէնք վերջնենք, կամ պէտք է մեռնինք և թուրքը մեր ոսկորներուն վրայ հիմնէ իր բարբարոս պետութիւնը, կամ մենք լինինք ազատ, ապահով թուրքի լուծէն :

— Քանի որ այդքան խոր էր ատելութիւն և քանի որ կոիւը արդէն սկսած էր մեր և թուրքերուն միջև, ի՞նչու ճակատ ճակատի չ'եկար և օրերով խորհուրդներով փայփայած զէնքդ չի գործածեցիր, ըսէ՛, Վարդան :

Վարդան մոռցաւ թէ ուր կը գտնուէր և ի՞նչու սկսած էր բարձր ձայնով ընդդիմախօսիլ : Իր գոռ ձայնը արթնցուց բոլոր քնացողները : Հերթապահ երիտասարդները եկան հետզետէ հաւաքուիլ այս յեղափոխականին շուրջ, լսելու համար անոր բանախօսութիւնը, կարծես չ'էին պատահել երէկուան դէպերը : Տակաւին սարսափը այնքան մեծ չ'էր երևէր մեր հայորդիներուն, որոնք Վարդանը լսելու պէտքը զգալով, եկան բոլորուեցան անոր շուրջ :

Ցակոր աղա այլև լուած էր, իսկ Սուրէն ապշահար կ'ունկնդէր :

Վարդան իր շուրջը տեսնելով 40 է աւելի երիտասարդներ, սիրտ առաւ և շարունակեց :

— Եղբայրներ, անշուշտ պայքարը ծայր տուածէ մեր և թուրքին միջև: Այս պայքարը յարատեօրէն և աննկուն կամքով պէտք է շարունակել: Այն բոլոր ազգերը որ այսօր ազատ կապրին, թուրք բռնակալութեան դէմ տարիներով մաքառած են: Աննուած ոգին և հայրենիքին ազատազրման սէրն ու իտէալը զիրենք մղած է հրաշքներ գործելու: Չ'էի կարդացեր Մօրայի ապստամբութիւնը, որ մօտ քսան տարիներ տևեց: Թուրք հորդաները մինչեւ Աթէնք և Պէլոպոնէս կրակ ու աւել սփռեցին: Պօլսոյ Յոյն Տիեզերական Պատրիարքը Ֆէնէրի Պատրիարքանին դրան առջև կախեցին, երեսուն հազար յոյներ ջարդուեցան հօն: Իսկ ամբողջ Թումէլիի և հին Յունաստանի մէջ մարդ չի մնաց, Ելլատայի ամէն լեռ ու բլուր, քաջարի յեղափոխականներու որջ դարձած էր: Եփապտոսի թրքական բանակը Աթէնքի և շրջականերուն մէջ ամէն չարիք գործեց: Հելլեններու մնացորդը ծով ապաստանեցաւ:

Ամբողջ տարիներ տևեց այս անհաւասար հերոսամարտը, և վերջապէս, նաւարենի առջև եւրոպական նաւատորմիլլը ստիպուեցաւ ճակատել մարդկութեան և քաղաքակրթութեան ոխերիմ թշնամի թուրքին դէմ: Բնաջնջեց այդ նաւատորմիլլը և քիչ յետոյ Ռուս բանակները չայստան մտան, միւս կողմէ ալ Ռումանիոյ վրայով եկան հասան Աղք. Պօլիս: Հետեանքը այն եղաւ որ Յունաստան ազատազրուեցաւ և այսօր տեսէք որքան մեծ է ան մինչև թրաաիա :

Նոյն երջանկութեան արժանացած չե՞ն Ռումանացիները Սերպերը Պուլկարները : Կարդը մեզի եկած է, մենք ալ օր մը չէ օր մը պիտի ազատինք սա բորենիներուն ձեռքէն, միայն թէ պէտք է ամբողջ հայութիւնը մէկ սիրտ մէկ հոգի բոլորուի հայ կուսակցութիւններու շուրջ. որովհետև անոնք են որ այս ժողովուրդին շահերուն և ազատազրական պայքարը ստանձնած են : Եթէ այս յեղափոխական տարրը գոյութիւն չունենայ և կամ զայն ուժեղացնող ազդակները պակսին, այն ատեն մենք մեր ձեռքովն իսկ կը փորենք մեր գերեզմանը :

Վստահ ըլլանք որ մենք ալ պիտի ազատուինք հոգ չէ թէ շատերս ալ պիտի չի մնանք կենդանի և զուցէ պայքարին մէջ չարաչար տուժենք :

Իրականութիւնը այն է որ, մենք այլևս այսօր զէնքի փարած ենք, մեր իրաւունքները պաշտպանելու համար :

Ներկայ երիտասարդութիւնը, որոնց խառնուած էին նաև կիներ և ծերեր, ապշութեամբ մտիկ կը-նէին վարդանի այս լանդուզն խօսքերը և շատերը իրաւունք կուտային գլխու շարժումներով իրը հաստատական պատասխան : Ումանք ալ կը հեգնէին վարդանի խօսքերը, անկարելի նկատելով հայ և թուրք այս պայքարին մէջ հայոց յաղթութիւնը :

Վարդանի սիկարներ կը հրամցուէին և կարծես ընդ երկար կուզէին լսել անոր խօսքերը: Վարդան ոգնուուած էր, մանաւանդ երիտասարդներուն հաւաքոյթը զինքը լսելու համար, աւելի եռանդ ու

պերճախօսութիւն կը ներշնչէր իրեն: դեռ երկար պիտի ճառեր, եթէ յանկարծ յայտնութիւն մը զինքը չ'սթափեցնէր :

Իր բնակած թաղին միակ յանդուգն պահապանը որ Յ օրէ ի վեր չէր հեռացած ամայի մնացած թաղին և անոր պաշտպանութիւնը ստանձնած էր միս մինակ, եկաւ լուր տալու, թէ տամնեակ մը ոստիկաններ, սուլինաւոր եկած էին և կը փնտոէին փախստական անձեր. ինքը, Գուրգէն, այդ պահապան երիտասարդը, իերնց տան ետևի կողմէն ծովի վրայ բացուած պարիսպին ծակէն վար իջնելով յաջողած էր խոյս տալ և հիմայ թաղը կը մնար առանց հսկողի:

Վարդան, որքան որ նստած կը ճառեր, երբ Գուրգէնի տժգունած դէմքը աեսաւ և իմացաւ խումբ մը ոստիկաններու փնտոտուքը, խիստ տագնապեցաւ: Արտաքուստ կը ջանար անշփոթ երենալ սակայն ներքնապէս սկսած էր մտատանջուիլ, քաջ վիտնալով որ ինքն ալ առաջին գծին վրայ էր թաղին յեղափոխական - փախստականներուն մէջ, մանաւանդ որ իրը յեղափոխական անծանօթ ալ չ'էր թաղին ոստիկանութեան: Յետոյ կը կասկածէր թէ իրը թուրքերու սպաննիչ պէտք էր մատնուած ըլլար :

*
* *

Լոյսը ծագած էր արդէն: Հետզհետէ փողոցներու անցուղարձը կը շատնար :

Երեկ գիշերուայ կայսերական իրատէն, որ ջար-
ռ դադրած կը հոջակէր լսելի եղած էր: Ամէն մարդ
ազատ էր իր գործին հետևելու անվախ:

Աղդ. Վարժարան ապաստանողներն ալ իրենց
խրճիթները և տուները մեկնեցան: Տակաւ առ տա-
կաւ կեանքը կ'ոգեւորուէր փողոցներու, շուկանե-
րու և տուներու մէջ:

Մեր առաջին գործը եղաւ, երթալ Վարդանը
վնասուել: Իմացանք որ վարժարանն է- Արշակ — այ-
ժըմ նշանաւոր ուտիստ ի Պօլիս — և ես փութացինք
վարժարան և ինչ տեսնենք, Վարդան բազմոցի մը
վրայ երկնցէր կը ծխէ:

Մէջքէն կախած էր ատրճանակը և ժիլէթի տա-
կէն յայտնի կ'երևար փամփուշտակալը, լեցուն
և ուռած էր:

Մեզ տեսնելուն ինք եւս ժպտեցաւ մեղի պէս:
Կուզէինք խօսիլ, բայց թաղականութեան քարոզը
զրկեց մեզ: Քիչ յետոյ հրամայուեցաւ Վարդանին
հեռանալ վարժարանէն:

Մէնք ալ վերադարձանք տունը:

Վարժարանէն շատ խիստ զգուշութեամբ դուրս
ելաւ Վարդան, բայց անմիջապէս որ փողոցը դար-
ձաւ ոստիկաններու և զինւորներու դէմ առ դէմ
եկաւ:

Այս վերջինները երբ Վարդանը տեսան կասկա-
ծանքի մը վրայ հրամայեցին կենալ:

Վարդան չի լսել ձեւցնելով շարունակեց աճա-
պարանօք քալել: Ոստիկաններէն մին վեց հարուածը

քաշելով փորձեց անոր ճամբան կտրել:

Վարդան ըմբռնեց վտանգը չուզեց յանձնուիլ
և իսկոյն ձեռքը բէվօլվէրին տանելով քաշեց և ան-
միջապէս կրակեց ոստիկանին վրայ:

Ռստիկանը ճարպիկ շարժումով մը վրիպեցուց
գնտակը և ինք կրակեց փոխադարձարար Վարդանի
վրայ: Վարդան ձեռքէն վիրաւորուեցաւ:

Միւս երկու ոստիկանները, ինչպէս և օգնու-
թեան համառող քանի մը զինւորներ պաշարեցին
Վարդանը, որ թէկ քանի մը ձեռք զէնք արձակեց
ինքինքը պաշտպանելով փախչելու համար սա-
կայն հրազէնի ձայնէն ուրիշ կողմէ ոստիկաններու
օգնութեան փութացող քանի մը ոճրագործ թուր-
քեր կարողացան ձերբակալել զայն ու պրկել անոր
թևերը զինաթափ ընել:

Նոյն պահուն վրայ հասաւ հարիւրապետ քիւրտ
չասան էֆ. և իր զինւորներուն հրամայեց անխնայ
հարուածել հրացանի կոթերով:

Վարդան արիւնաթաթախ վիճակի մէջ զգայա-
զիրկ ինկաւ գետին: Ոստիկան զինւորները թևերէն
ու ոտքերէն բռնելով քաշկոտելէն տարին Գում
Գաբուի պահականոցը որ Պատրիարքարանի փողո-
ցին մօտ էր: Թուրք հետաքրքիրներու բազմութիւն
մը հաւաքուած էր պահականոցին առջև և զայրոյ-
թի նշաններ ցոյց կուտար:

Կէս ժամ վերջ վիրաւոր վիճակի մէջ Վարդանը
փոխադեցին կեղրոնական բանտ :

Սիրելի Վարդանի վիրաւորուելով ձերբակալու
մը և մահառիթ գոտեմ արտումը մեծ յուզում պատ-
ճառեց իր բոլոր ծանօթներուն :

Մեր առաջին դորձը եղաւ մեր մէջ հանգանա-
կութիւն մը կատարել, յետոյ ճարեցինք ճերմակե-
ղէններ, կօշիկ ելն. և սպասեցինք լաւագոյն լուրի
մը անոր մխիթարութիւն մը պարգևելու, իր ճգնա-
ժամին մէջ:

Քանի մը օրեր ոչ մէկ լուր չունեցանք իր մա-
սին, ինչպէս նաև բոլոր ձերբալուածներու մասին :

Ոչ ոք կը յանդգնէր Պապը Զապլիէ երթալ և
փնտոտոք կատարել :

Ամէնէն քաշասիրտ կինը դարձեալ դայն տու-
նէն վարժարան կնոջական հագուստով փախցնող
Անթառամ տուտուն էր, որ յանձն առաւ երթալ և
փնտոտոք կատարել :

Այս վեհողի կինը յաջողեցաւ կաշառքի մը փո-
խարէն Վարդանը տեսնել բանտի խսւցին մէջ և
կարտիան Քէլէշ աղաի ներկայութեան — Հայերէն
գիտցող քիւրտ մը — քանի մը խօսք խօսիլ անոր
հետ :

Վարդանի ողջ ըլլալը ստուգելէ անմիջապէս յե-
տոյ, նոյն կինը շտապեց տանիլ հագուստները, դը-
րամ և ուտելիք, զոր ընկերներ ու դրացիներ ճարած
էին :

Տիուր և ցաւալի էր սակայն Վարդանի վիճա-
կը երբ Անթառամ երկրորդ անգամ դաշած էր զայն
տեսնելու, կարտիանը խիստ վարմունքով վերաբեր-

ուեցաւ այս քաջ կնոջ և յանձնարարեց որ անգամ
մ'ալ չի գայ տեսնելու այդ վաթան իս այինին :

Ձերբակալուած բոլոր հայերը չարաչար գանա-
կութուած, խոշտանքուած էին : Անոնց մեծ մա-
սը, վիշերները կ'աքսորուէին կամ դէպի յաւիտենա-
կանութիւն կը զրկուէին : Շատեր ալ անմեղ համար-
ուելով ազատ կարձակուէին :

Չորս հինգ օրեր անկարելի եղաւ Վարդանի մա-
սին լուր մը ստանալ :

Վեցերորդ օրը հայ կին մը եկաւ Անթառամ
Տուտուն փնտուն և անոր յանձնեց երկտող մը, որ
տրուած էր Վարդանի բանտակիցէ մը յիշեալ հայու-
հիին, որուն մեծ եղբայրն ալ բանտարկուած, բայց
խիստ մեծ կաշառքով ազատ արձակուած էր իբրև
անմեղ հայ մը :

Գրուած նամակը կարճ, բայց խիստ վրդովիչ
էր: Ահաւասիկ այդ նամակին պարունակութիւնը:
«Սիրելի Տիկին

«Ձեր փնտուած և ինծի բանտակից եղող Վար-
դան աղբարը շատ ծանր վիճակի մէջ բանտէն տա-
րած են. անկարելի նկատելով անոր դարմանումը:

Լսեցի, որ Վարդան մեղսակից եղած է ջարդին
և քանի մը մարդիկ ալ սպաննած:

Ես, հիտաքրքրուելով բանտապահէն իմացայ
այս տեղեկութիւնները զոր ձեզի կը հաղորդեմ:

Դիակը Պալը զրկուած է եղեր» :

Բարեներով

Այս նամակը սուգի մէջ թողուց ամբողջ թաղը:
Միամիտ հաւատքով, բայց ազատութեան տես-
չով գինովցած և իրենց հայրենասիրական պար-
տականութեանց գիտակից հազարաւոր յեղափոխա-
կաններու նման Վարդանն ալ մահացաւ:

Ան այսօր հանգիստ կը նիրհէ Պալըզլըի Աղք.
Գերեզմանատան մէջ, նահատակներու կողքին :

Վարդան աշքերը փակեց, իր սիրասուննե-
րուն և հայրենակիցներուն վրէժը լուծողի գոհու-
նակութեամբ:

Հանգիստ իր ոսկորներուն :

Վ Ե Բ Զ



ՄԱՏԵՆԱՇԱՐ

“ՀՈՐԻԶՈՆ” ԳՐԱՏԱՆ

1. - ԽՈՉԱՆՈՑԻՆ ԳԻՐՔԸ կը պարունակէ բազմաթիւ կերակուլներ, անուշեղիններ, անհրաժեշտ ամէն տան համար: Գին 5 ֆր.

2. - ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՍԻՐԱՅԻՆ ԵՐԳԵՐ
կը պարունակէ 48 ընտիր երգեր Գին 3 ֆր.

3. - ՄՈՐԸ ԱՆԷԾՔԸ հետաքրքրական վիպակ թրքհայ կեանքէ, հեղինակ Սիմօն Արմէն, ընտիր թուղթի վրայ մաքուր տպագ. Գին 2.50 ֆր.

4. - ՄԱՀԱՑՈՒ ՀԱՄԲՈՅՐԸ, ամփոփուած, բայց յուղիչ վիպակ մը Պօլսահայ կեանքէ, հեղինակ, Սիմօն Արմէն Գին 2 ֆր.

5. - ԴԻԱԿՆԵՐՈՒ ՄԷՋԷՆ յուղիչ դրուագ մը պատերազմի դաշտին վրայ հեղինակ Լևոն Ճերահեան Գին 2 ֆր.

6. - ԿՈՅՐ ՎԱՐԴԱՆ կամ ԱՆՁՆՈՒԷՐ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆԸ պատմական և Ազգ. վիպակ մը խիստ հետաքրքրացարժ դրուակներով լեցուն հեղինակ Լ. Ճերահեան (Սիմօն Արմէն Գին 5 ֆր.

Մեծաքանակ գնումներու համար կարևոր գեղջ: Դիմել միակ կեղրոնատեղին


Léon Djérahian Librairie “HORIZON”

27, Rue des Dominicaines 27

MARSEILLE (FRANCE)

Մատենաշար «ՀՈՇԽԱՆ» ԳՐԱՄԱՆ

1. — ԽՈՀԱՆՈՅԻՆ ԳԻՐՔԸ Ս. ՄՈՆՈՍԵԱՆ ԳԻՆ 5 ՖԲ.
2. — ՀԱՅ ԺԱՂԱՎ. ՍԻՐԱՅԻՆ ԵՐԳԵՐ Լ. Ճ. » 3 »
3. — ՄՈՐԸ ԱՆԷՄՔԸ (ՎԻՊԱԿ) Ս. ԱՐՄԵՆ » 2.50
4. — ՄԱՀԱՅՈՒՄ ՀԱՄԲՈՅՑՐԸ (ՎԻՊԱԿ) Ս. Ա. » 2 ֆԲ.
5. — ԴԻԱԿՆԵՐՈՒԻ ՄԵԶԻՆ Լ. ՃԵՐԱԲԵԱՆ » 2 »
6. — ԿՈՅՐ ՎԱՐԴԱՆ ԿԱԺ ԱՆՁՆՈւԵՐ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆԸ
ԼԵԿՈՆ ՃԵՐԱԲԵԱՆ ԳԻՆ 5 ՖԲ.



Մամլոյ տակ է Լ. ՃԵՐԱԲԵԱՆԻ

ՕՐԻՈՐԴԸ

Հետաքրքրաշարժ ՎԻՊԱԿ ՖԲԱՆԱԲԻԱՅ ԼԵԿՈՆՔ

2013

12854

Գրաստան հացեն

Léon Djérahian Librairie "HORIZON"
27, Rue des Dominicaines 27
MARSEILLE (FRANCE)

